





լար թարափընտան էլլի քիլիտէն միւրեքքէպ պիր Բնկերութիւն թէչքիլ օրւնմուշ, վէ պիր թաւ րափտան տախի Բնկերութիւն հիւսն տարանը քէնտի սէնէլէր վէր կիլէրիկի իհսան իթմէկէ պաշաւ միւրաւ վէ պիր խալը խալիւսահ զէվաթ տախի եհնիտէն հիստէտար երազըլպ պրընա աթիլէլէր տախի իթա իտէնէլէր պուլուսմուշ տըր նիհայէթ ալափրանկա սասաթ 12 տէ Սթըր ցէր Արիտաակէս քահաւ տէ Բնկերութիւն մուխթաւաւ քահաւ քահաւ քահաւ պիր թէչքիլէր նամէ գըրաւթ իլլէլիպ, մէգըլէր Բնկերութիւնըն տէվամը իլիւն ձէնապը Զաֆըր թէմէնիյաթտա պուլուստարադ զիլիէթի պէօլլէնէ գաւաթը տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

## ԳԼԹԼԸԳ

1880 Դեկտ. 3

Մամուլտ

### Ցեարք

Կարեւոր տեղեկութիւնները անցեալ գրութեամբ տալով և բաշխմանց ցուցակաց բնագրերնոր առանձին առանձին ծրարելով մեր անցեալ գրութեան մէջ հիմնական փութեամբ ծանուցանելու որ ներկայ թղթաբերու ստացանք լրեւնապատիւ Կեդրոնական Յանձնաժողովը մի ծրար որ կը ներկայ կէր մի չըլաբերական և յանուն Բարեբաղայ Զայոց տպէտլ յորդո. րազըրադ օրիսակները, բայց կը ցուցնէ որ յատուկ գրութիւն չ'ստացանք և չէմք գիտոր մեր թղթը թող Զեք ձեռքը հասնիլ կամոյ:

Մեծապատիւ ցեարք, Մերտի. նու Մամուլտըլու յօգուտ և ի փութեամբն այս կողմերու Սոլիկալ Զայ Եղբայրք երեքը իւր ձեռքէն եկած ամեն միջոց ի գործ դնելու զանցառու չըլաբերելու, անոր համար գիշեր ցորեկ ամեն խընամը ամեն փոյթ ի գործ կը դնէ Սոլիկալը նմանատարութեան, օտակայն կը խոստովանիլ, որ մեր այս ցանքը, փոյթը և աշխատանքը գրեթէ ամենեւին ոչինչ օգուտ կրնան մատուցանել, եթէ Զեք Գաթուկ Կեդր. Յանձնաժողովը զուրթը, խնամքը և նպատարը չը հասնէր, և անշուշտ շատնցնէ լեքալ և յուսալիցապէս պիտի ըլլայինք, եթէ սակայ Զեք եւսնադնալից և քաշալէրէն գրութիւնը մեզի յուսալից և յորդորել չըլլաին:

Այս տարուան սովորէն սաստկութիւնը անցեալ տարուէն շատ աւելի ահա, որ է, այնպէս որ եթէ Կեդր. Յանձնաժողովը չըլլային անշուշտ ևս զուրթութիւնը պիտի ունենայինք, անոր համար մեր նախկին գրութիւններովը փութեամբն ըստ ժամանակին հեռաւորութեան և Զեքի իմացնելու սոյն տեղըդոս սովորէն իրեանք և օգնութիւն խնդրեցինք, և ըստ Զեք տուած արտօնութեան ձեռնուռան համար ամբարած 500 Պօլոյ քիլէ կորեթը օգուտը բաշխել և բաշխման ցուցակները հեռագրեմէ պիտի շանանք ձեզի զրկելու: Կը մընալ Զեքի մտածել ձեռնուռան համար նպատար զրկելու, ինչու որ մեր ունեցածը հաստա, և ձեռնաբերին բաշխելու բան չ'մնայ, ուստի կազմել որ օր մի յուսալ մեր ձեռքը գումար մի հասցնէր այս խեղճ սովորաց պարեզ զանելու: Գիւլաշուրց ցանի համար կարեւոր տեղեկութիւնները ըստ ժա

մանակին տուած եմք, հոս հարկ չկայ նոյնը կրկնելու կ'սպասեմք անոնց պատասխանին:

Հիւսնգութիւնները խիստ շատ զայրացած ըլլալով, այստեղի նուրազանքից Միտիմարները իրենց վերաբերելոց ձրի բժիշկ և զեղ կը հոգան, իսկ մեր խեղճ ազգային հիւսնները լեքալ կը մնան երեսի վերայ և կամ կատարելին անոնց առանձնական նկատմանց անելու և իրենց շահանքըրու թիւնը յազգեցնելու: Սոյն օրերու Տիգրանակերտի Մաթու թուօթու անգղիական զօնաօլոսին փոխաւորը եկաւ մեր քաղաքը սովորաց նպատար բաշխելու նպատակաւ և զնաց մինչև ցձէղիլէ, բայց մեր սովորաւ ազգայնոց տակաւին նպատար մի չ'ստացոյց:

Թէպէտ ըսինք որ հիւսնգութիւնները Մերտիմար մէջ շատ ցած են, սակայն քաղաքը գումար գիւղերուն մէջ այնպէս սաստիկ են որ անոնց նկատմամբ քաղաքին հիւսնգութիւնները բան մը չեն, անանկ որ գիւղ մի չկայ որուն բնակիչը ըստ մեծի մասին մահի. ճը ընկած չըլլան, իսկ մեռնողներուն թիւը խիստ շատ է, մեր գիտցածները միայն երեք հարիւր կանցնին. քրիստոնեայ մեռնողները միայն 100ի մօտ են, և թէ ուզէք նէ կրնանք անոնց ցանկը Զեքի զրկել:

Այս ամսուս 21ին ընդհանուր ժողովով որոշուեցաւ որ բոլոր քրիստոնեայք ազօթիւք և հոգի մամբ գիւղէլ առ բաշխողն ողորմութեանց և բժիշկն բժշկաց, աւոր համար նոյն օրը Զայոց Մայր եկեղեցին խուռն բազմութեամբ լեցուած էր և ամենքը մեծ և պզտիկ լալըք և աղօթիւք կը պաղատէին առ Աստուած, հաց կը խնդրէին և բժշկութիւն:

Մեծ խնամքը սկսանք նուիրաւորները բաշխելու և մէկ մաս մի յալոցեցանք ծախելու, ուստի եթէ օր մի առաջ կատարելու ըլլանք, անշուշտ անոնց արմատները ըստ հրահանգին Զեքի կը զրկուին, ամեն կարեւոր տեղեկութեամբ: Բայց ըստ հրահանգաց թէ և կուզէինք ամեն թղթաբերու ըստ ժողոված գումարներն ձեռքի զրկելու, սակայն տեղըդոս հեռու և որոշութեանց և գումարութեանց պատճառաւ կը թողուինք միանգամայն կամ սուրհանդակաւ կամ փոխանակաբար հասցնելու:

Եւ որովհետեւ մեր քանի մի թղթը պատասխան առած այս ցանքը, փոյթը և աշխատանքը գրեթէ ամենեւին ոչինչ օգուտ կրնան մատուցանել, եթէ Զեք Գաթուկ Կեդր. Յանձնաժողովը զուրթը, խնամքը և նպատարը չը հասնէր, և անշուշտ շատնցնէ լեքալ և յուսալիցապէս պիտի ըլլայինք, եթէ սակայ Զեք եւսնադնալից և քաշալէրէն գրութիւնը մեզի յուսալից և յորդորել չըլլաին:

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն մուլաֆիթադ օլաւադ տըր :

Միւրեքքէպ Էֆէնտի, միլլէթիմի զին պարաւա ալըլընա նիսպէ. թէն մէքթէպէր ուղըրուս օրւնման իլաւաթիւն, վէ շնէ կիլպի Բնկերութիւնըն հազըլէրտա մալիք օլտուգըրը մուհապէթ ու իթ թիֆաթ, տօղըրուս մէտ ու սէ. նալէրէ շայան տըր, վէ գալիլէն մէմուլ իտէրէր զիլ, պու տէվամը իլէ միւստարապէտէ կիլզէլ սէմէրէլէր հուսուլիլէն

| ՍԱՐՐԱՅԻՅԷ                        |                     |
|----------------------------------|---------------------|
| ԵՎՐՈՒՔ ՊՈՐՍԱՐՈՐ                  |                     |
| Լօնարա, 19 Յունիվ.               | 94-11 <sup>16</sup> |
| Ենկիլ-էսհարը Ենկ. Լիթ.           | 43-1 <sup>16</sup>  |
| Օսմ. էսհարը աշլըսը               | 43-1 <sup>16</sup>  |
| » քարանձար                       | 43-1 <sup>16</sup>  |
| Իթիզարազ 65                      | 43-                 |
| » 69                             | 43-7 <sup>16</sup>  |
| » 71                             | 73-1 <sup>16</sup>  |
| » 72                             | 23-1 <sup>16</sup>  |
| » 73                             | 43-1 <sup>16</sup>  |
| Օսմանլը պանդառը                  | 41-1 <sup>16</sup>  |
| Մըսթը առլյուն. յուլթա հրաժե      | 70-                 |
| » Իթիլիսլը                       | 94-1 <sup>16</sup>  |
| Բուսիա Իթիզարազը                 | 90-7 <sup>16</sup>  |
| Գաւազիթ Բարիլի 6 ալ վատէ         | -                   |
| Փարսի, 49 Յունիվ.                |                     |
| Յըսարա. էսհ. 3 1/2 ֆր.           | 84-                 |
| » 5 քըստուզ                      | 120-15              |
| Օսմ էսհարը աշլըսը                | 43-45               |
| » քարանձար                       | 43-02               |
| Իթիզարազ 65                      | 74-                 |
| » 69                             | 70-                 |
| » 73                             | 66-                 |
| Մըսթը ֆօսա. յուլթա հրաժե         | 358-75              |
| Գրէսի Լիօնէ                      | 1078-               |
| Օսմանլը պանդառը                  | 542-50              |
| Բուսիլի չըմէնարֆէրի              | 49-                 |
| Իթիլիսլա էսհարը                  | 87-45               |
| Գաւազիթ Լօնարա 3 ալ վատէ         | 25-33               |
| Աֆէնիս, 49 Յունիվ.               |                     |
| Աֆիօ Գիրօրի                      | -                   |
| Բուսիլի չըմէնարֆէրի              | 21-80               |
| ՀԱՆԱՔԱ ՊՈՐՍԱՐՈՐ                  |                     |
| Ե. . . . . արիւն աշշ. քար. 14-4  |                     |
| Պաւ Էստապիլ աշլըսը               | 14-5                |
| Իթիլի. 63 (Մուլթօն) 6 1/2 ֆ. 70- |                     |
| » 65 » 6 1/2 ֆ. 71-50            |                     |
| » 69 (Բիւնար) 6 » 70-50          |                     |
| » 72 (Պօս Եսի Բըրէզըր) 22-75     |                     |
| » 73 » 6 1/2 ֆ. 66-50            |                     |
| Բուսիլի չըմէնարֆէր 3             | 46-75               |
| Ազէնէ ֆարիդի » 9-                |                     |
| Ըրըր » 12-00-                    |                     |
| Հաւազէնի » 05-                   |                     |
| ՊԱՆԳԱ ԱԳՍՈՒՆԼԱՐԻ                 |                     |
| Գրէսի յէնէրալ                    | 3-22                |
| Սաւազիլի յէնէրալ                 | 8-25                |
| Սօսիլի յէնէրալ                   | 4-25                |
| Բարաւիլա » 3-05                  |                     |
| ԱԳՅԷԼԼԻԻՆ ԶԻՏԱՐԱՐ                |                     |
| Օսմ. լիւրաթ 100 զըման            | 2. ֆր               |
| Աշաւ Գէնիլիլի ֆարգը              | 107-30              |
| Մէթը-Լիթ » 209-                  |                     |
| Պէշիլի » 241-20                  |                     |
| Ալթըլը » 428-20                  |                     |
| Պարսի » 700-                     |                     |
| Գաւազ » 1220-                    |                     |
| Ենկիլիլի լիւրաթ » 140-40         |                     |
| Յըսանըզ ալթընալ » 87-25          |                     |
| Փօլ » 90-15                      |                     |
| Գրիլիլի ալթընալ » 54-25          |                     |
| Գարպիս Գաւազի » 8-74             |                     |

8-74